

զԱստուած սկիզբն է ստանալոյ զնա :
Օպէտս որդւոյն քաջ իսկ գիտէ
հայրն . և միթէ չիցէ՞ արժան վասն
այսր բարբառ ինչ հայցուածոց արձա-
կել որդւոյն 'ի շրթանց , և նշան իմն
յայտարար շնորհակալեաց առ հայրն
իւր ցուցանել :

Յորժամ ցաւք զանասունս ըմբռնեն ,
յորժամ յերկիւղէ ուստեք զարհուրե-
ցին , և կամ յորժամ քաղցնուն , ո՞չ
մունչեն լալագին : Բայդ գոչուն ձայնից
նոցա ահա առ Աստուած աղօթք են .
և Աստուած լսէ նոցա : Յարարածոց
անտի մարդոյ և եթ ուրեմն բարբառ ոչ
մտցէ յականջս ՚Արձրելոյն :

'Աիմեն երբէք երբէք հողմունք ընդ
անդաստանս ապականիչք դալարեաց ,
որք իսկ և իսկ թառամեալ խոնարհին
յերկիր , այլ իջեալ ցօղոյ 'ի վերայ՝
կազդուրէ զնոսա , և զընդարմացեալ
գլուխս նոցա դարձեալ 'ի վեր ամբառ-
նայ :

Հողմք խորշակահարք անդադար զո-
գւով մարդկան շնչեալ , ցամաքեցուցա-
նեն զնա , այլ ցօղ աղօթից զոգւոյն շի-
ջուցանէ զտապ :

ՏԸ ԼԱ ՄԸՆԷ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Մատենագրաց գողոյրիւնները :

Հին ատենի մեծագոյն ու երևելա-
ղոյն հեղինակներն ալ կ'ամբաստանուին
իբրև բանագողք : Պորփիր կ'ըսէ թէ
անանուն հեղինակ մը ճառ մը շինած
էր , որուն մէջ կ'ամբաստանէր զհերո-
դոտոս որ ամբողջ կտորներ առեր օրի-
նակեր էր Ակատէոսի գրած Ագիպտո-
սի նկարագրէն : Աղեքսանդրացի իմաս-
տասէր մը ու Վատինոս անուամբ քերա-
կան մը ճառեր գրեցին , առջինը Սոփո-
կլէսի , իսկ երկրորդը՝ Սենանդրի գո-
ղութիւններուն վրայօք : 'Աիոգինէս
Այերտիոսի խօսքին նայելով Աքսինէս
իւր անուամբը Տրամախօսութիւններ

հանեց , որոնց որ գրողը ինքն եղած
էր : Բայտ Սալմասիոսի՝ 'Աիոգոր Սի-
կիլիացին խել մը յօդուածներ գաղա-
փարեր է Ագաթարքիտեսէն : 'Ամանա-
պէս Արիպիդեսի , Տիտոս Վիլիոսի ու
Սալուստիոսի վրայ ալ ասանկ կարծիք-
ներ կան :

Միջին դարու մէջ քանի մը յայտնի
օրինակներ կան բանագողութե , մաս-
նաւորապէս ժամանակագիրներու մէջ ,
որոնք իրենց դարուն տգիտութիւնը
ճանչնալով՝ ամենևին խղճմտանք չեն ը-
րած կողոպտելու իրենց նախորդները :
Ընչպէս ըսենք՝ Սատթէոս Սետդ-
մինսդրցին օրինակեր է Սատթէոս ՚Աա-
րիսը , որ ան ալ գողցեր է Սոաճէրի՝
Սինտոուսի վանահօրը գրուածքէն : Ա-
տալացւոյ մէջ ալ՝ Վիլանի գաղափա-
րեր է զՍալասքինա առանց անոր ա-
նունը տալու :

Բայց բուն յատուկ գրականական
գրուածքներէ գողութիւն ընելը աւելի
դժուարին էր , ու ով որ աս յանցան-
քով կը բռնուէր , պատժոյ մէջ կ'իյ-
նար : 'Աողրրտամ հեղինակը իր Պատ-
մաւիտն երեւելագոյն և հնագոյն Բրովան-
ալ Բանաստեղծից գրուածքին մէջ կը
պատմէ՝ թէ Ալպերդէ տը Սիսդրոն
անուամբ դրոպագոր՝ մը 'Աարասգոն
քաղաքը մեռնելու ժամանակը՝ յան-
ձնեց իրեն տաղերը իր Բէյրը տը Վա-
լիերա բարեկամին , որ Սալէսքինա
մարքիզուհւոյն ընծայէ զանոնք : Բսիկայ
ընդ հակառակն ծախեց զանոնք Փա-
պրը տ՝ Իւզէ անունով քնարերգակ
բանաստեղծին , որ սկսաւ ան տաղերը
իբրև իրեն մտաց ծնունդը հռչակել .
բայց խել մը գիտուններ խաբէութիւնը
իմանալով , Փապրը տ՝ Իւզէ շատ մը
գաւազանի հարուած կերաւ՝ 'ի պատիժ
իւր յափշտակութեանը :

Արբոր հնգետասաներորդ դարուն
սկսան Արոպացիք հին մատենագիրնե-
րու յարգը ճանչնալ ու մեծարել զա-
նոնք , բանագողներուն մեծ ասպարէզ

1 Դրոպագոր կը կոչուին Բրովանսի ժԱ. ժԲ
և ժԳ գործերուն ծաղկած բանաստեղծները :

մը բացուեցաւ իրենց քաջութիւնը ցուցնելու . և աւելի զարմանալին ան է , որ երբեմն յոյն ու լատին մատենագիրներու գրուածոցը մէկ ձեռագիր օրինակ մը միայն մնացած ըլլալով , իրենց ըրած գողութիւնները դուրս չէին ելլեր :
 Լէոնարտոյ Լաբէրիոյ խալապիս Գաթալայոց պատմութիւն մը շինեց լատիներէն՝ Պրոկոպիոսի յունարէն գրուածքէն օրինակելով , որուն ձեռագիրը միայն ինքը ունէր , ու իր անունովը հըրատարակեց աս գրութիւնը՝ առանց ամենեւին յիշելու բուզանդացի պատմիչը : Բայց իրեն մահուրէն էտքը , որ եղաւ 1444^{ին} , ուրիշ յունարէն ձեռագիր մը գտնուելով նոյն գրուածքին , Լէոնարտոյի խաբէութիւնը դուրս ելաւ : — Բերոզգի հեղինակը (մեռեալ 'ի 1480) Փեդրոսի առակներէն քանի մը հատը բառ առ բառ օրինակած՝ իր լատիներէն առակներուն հետ մէկտեղ դրած է :

Մըսուի թէ Լաբիոնոյ անունով վեներտեցին (մեռեալ 'ի 1527) Աիկերոնի Ջֆառայ գրած ճառին մի միայն ձեռագիրը ջնջեր է՝ յետ անոր գեղեցկագոյն կտորները իր գրուածքներէն մէկուն յարմարցնելու : — Մաքիաւելի աւելի վարպետ գտնուեցաւ աս մասին մէջ . Պլուտարքոսի Իմաստաւից աստղածիհնոց գրուածքը ձեռքն ունենալով , ան խօսքերէն իր հաւնածները ժողովեց , ու իրեն Գասդրուչիոյ Գասդրագանի դիւցազնին բերանը դրաւ զանոնք :

Ըստ ժամանակներէս քիչ մը վերջը՝ ան բանաստեղծներն որ յոյն ու լատին քերթութիւններու վրայ քննութիւններ ըրին , անոնց գեղեցկութիւնները յափըշտակելով՝ զարդարեցին իրենց գրուածքները : Եւ ինքը կենաց վերջին ժամանակները սկսած էր գիրք մը շինել բանաստեղծից նմանողութիւններուն ու գողութիւններուն վրայ : — Մենք հոս չենք ուզեր մէկիկ մէկիկ համբել ժռ

դարէն սկսեալ եղած բանագողութիւնները . միայն անոնք կը դնենք , որ աւելի նշանաւոր են :

Սուրբուհիոս Տոմէնիքի խալապի գրականին Տրամախոսութիւնն զՏպագրութենէ գրուածքը ծայրէ 'ի ծայր առնուած է՝ Տոնի անուամբ հեղինակին մէկ գրուածքէն , որ տասը տարի առաջ տրպուած էր : Եւ գոհ չըլլալով օրինակէն , Տոնիի դէմ սաստիկ նախատական խօսքեր գրեց , որոնց մէկուն մէջ կը յանդիմանէր անամօթաբար զվերոյիշեալ հեղինակը իբրև բանագող : Իսկ Տոնի ալ , որ քանի մը տարի առաջ՝ Սեբաստիանոս Մանիլիոյի ըրած թարգմանութիւնը Սենեկայի նամակներուն՝ իր անուամբը հրատարակած էր , չկրցաւ բողոքել Տոմէնիքեայ դէմ :

Սորիոլանոս Մարտիրանոս լատին բանաստեղծը (մեռեալ 'ի 1557) ութը լատիներէն ողբերգութիւն , երկու կատակերգութիւն , և ուրիշ թատրերգութիւններ շինած էր , որոնք տպուեցան 'ի 1556 : Ըստ տպագրութիւնը ժամանակաւ հատնելով ու գրեթէ ամենեւին չգտնուելով , 1736^{ին} անծանօթ մարդ մը իր անուամբը տպեց զանոնք : Բայց անխոհեմութեամբ ասկէց օրինակ մը խրկեց Սոլի գիտնոյն , որ Բատուայի մէջ վարժապետ էր . ասիկայ մէկէն խարդախութիւնը ճանչնալով , խայտառակեց զգողը : Ըստ տեսակ գողութիւնը , որ չարագոյն է քան զմէկալ տեսակները , ստէպ տեսնուած է Եւրոպիոյ մէջ :

Սէմէյ անգղիացին իր Ճանադարհորդութիւնն Կիւրոսի գրուածքին մէջ շատ տեղ օրինակած է զՊոսիւէ , թողունք ուրիշ անգղիացի մատենագրէ մը առածը : — Պառ գաղղիացի հեղինակը տասը հատոր Կերմանիոյ պատմութի մը տպեց , որուն մէջ երկու հարիւր երեսէ աւելի բան առած է Սոլիքի Պարմաութիւն ժի Կարոլոսի գրուածքէն , ու Շուետայ պատմութիւնը խառնած է Կերմանիոյ պատմութեան հետ : — Մէքէնսի անուամբ անգղիացի գրականը (մեռեալ 'ի 1831) Այր զգայուն ը-

սուած գիրք մը թարգմաններ էր, որ շատ համբաւ ձգեց: Այբլէս անուանով երիտաւ սարգ մը գիտնալով թէ աս մատենագիրն անուանը դեռ շատ տարածուած չէ, մասնաւոր օրինակ մը աս գրուածքէն իր ձեռքովը գրեց՝ քանի մը սրբագրութիւններ ալ վրան ընելով, ու ինքըզինքը հեղինակ հրատարակեց ան գրութեայնպիսի համարձակ ու վստահ կերպով մը, որ Սէքէնսեայ գրուածքը տպագրողները հարկադրեցան բողոքել ատենի առջև ու դատաստան բանալ անոր դէմ:

Սանկի տիկինը անգամ մը ամենամեծ բանագողութիւն մը ըրաւ: Ղաշինք դրած էր ինքը Սօրէ կոչուած գրավաճառին հետ 400 Քրանգ վարձք առնելով՝ տղոց համար Առօթն համայնագէտ Բառօթիք մը շինելու: Ստակը վճարուեցաւ իրեն. և գրուածքը տպագրելու միջոցը՝ իմացուեցաւ որ ասիկայ ամենաճիշդ գաղափարուած էր նոյն նիւթին վրայ գրուած գրքէ մը, որ տպուած էր ՚ի 1820: Ան ատեն տպագրողը դատաստանի ելլելով՝ ետ առաւ իր ստակն աս տիկինէն:

Սէպէտ և, ինչպէս տեսանք, եղան բանագողեր, որ ուրիշի մտքէն արտագրուած ամբողջ գրուածքներ իրենց սեփականեցին, բայց գտնուեցան այնպիսիք ալ՝ որոնց փառասիրութիւնը աւելի նուազ էր, և որոնք գոհ եղան պղտիկ բանաստեղծութիւններ յափշտակելու: Վինկընէ գաղղիացին Պրըզանտի մէջ քերթութիւն մը շինած էր. երբոր չորս տարիէ ետքը՝ 1772ին Ղարիզ եկաւ, և ուրիշներուն հաղորդեց զան, օրինակները ձեռքէ ձեռք անցնելով՝ բանը ան աստիճանի հասաւ, որ քանի մը զանազան անձինք անոր հեղինակ ինքըզինքնին անուանեցին. և Վինկընէ անհաւատալի աշխատանքէ ետքը հազիւ կրցաւ համոզել զուրիշները՝ որ ան քերթուածը իր մտաց ծնունդն էր:

Սերիշ անթիւ գրականական գողութիւններ ալ կան. մենք հիմա տեսնենք համառօտիւ մը հմտական գրքերէ եղած յափշտակութիւնները: Տրիթեմո

սի Բաղճափրոթեան թարգմանութիւնը, զորն որ Ղալանժ երկասիրեր էր, Ղաւմինիկոս Հողղինկա ըսուած մէկընորէն տպագրեց 1620ին իր անուամբը, ու յառաջաբանին մէջ կը գրէ թէ աս գրուածքին վրայ խիստ շատ աշխատած էր, առանց յիշատակելու ամենեւին հեղինակը կամ թարգմանիչը: — Սէլիէ գաղղիացին Ղիւսինժ մատենագրին մէկ պատմական գրուածքը հրատարակեց իր անուամբը, կարծելով թէ հեղինակը մեռած է. բայց Ղիւսինժ ան ատեն Ղարիզ կը գտնուէր, ու ամբողջ հանդիսապէս բանագողը: — Ղըֆէվըր տը Ղիւպրիւն բանասէրը՝ իր Ղթենէոսի ըրած տպագրութեան մէջ վեց հազար երկու հարիւր ծանօթութիւն Ղազաւպոնէն առաւ օրինակեց. և ետքը՝ Տոմէնիքեայ պէս նախատալից խօսքեր ալ անոր դէմ աւելցուց ՚ի նշան երախտագիտութեան:

Հոս կը լմնցընենք յօդուածնիս, ան դրադարձութիւն մը ընել տալով մեր ընթերցողներուն, որ բանագողութիւնը միշտ՝ եթէ կանուխ և եթէ ոչ՝ երևան կ'ելլայ, և թէ ոչ երբէք այս տեսակ անձինք հաստատուն յարգ ու համբաւ ունեցած են մատենագրական պատմութեան էջերուն մէջ:

Ա Ք Ս Ո Ր Ն Ա Լ Ն Հ Ո Պ Ի

(Տես նրև 321):

Ղարիամ առանց անոր գրկէն բաժնուելու, հանդարտ ու գորովանօք երեսը նայելով պատասխանեց.

— Ղիրելիդ Ղուբէն, դու կը կարծես որ սիրտս պաղած է. իսկ ես ընդ հակառակն բողբոլիւն կ'այրիմ, կը բորբոքիմ: Ղու ալ մօրս պէս մի մեղադրեր զիս, իբրև թէ ես ապերախտ եղած ըլլամ ու սիրել չգիտնամ. ես երկնային սիրոյն ճառագայթ մը սիրտս ընդունեցայ, և թէ որ գիտնայիք թէ ինչպէս կը բորբոքէ զիս, ոչ դու և ոչ մայրս կրնայիք մեղադրել զիս թէ զձեզ չեմ